

ՏԵՎԵԿԱՏՏՈՒՈՒԹԻՒՆՔ

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐՈՒԹԵԱՆՑ

ՎՐԱ Յ

և ես մեռեալ եմ, նա կենսատու է: Բայց քեզ՝ որ ուրացողդ ես, կայ և մնայ հուր գեհնին, և խաւարն արտաքին. լալ աչաց և կրճեկ ատամանցն, ի տարտարոսն ներքինն և ի սառնամանիքն անդրնդային:

Ասէ Յիսուս. Էս ուրացող չեմ, այլ զճշմարտոն ասեմ: Բայց դու տգէտ ես և անիրմայ. թէ ի քեզ իմաստութիւն կայր կամ թէ գիտութիւն ունէիր, մինչև ի յայս դու բժշկած էիր: Ապա ոչ ի քեզ հաւատ կայր, և ոչ յառաքեալքն զօրութիւն բժշկութեան:

Ասէ անդամալոյծն. Առաքեալքն զօրութեամբ և անուամբն Քրիստոսի անէին զսքանչելիան, որպէս և ցուցանէ աւետարանն Քրիստոսի և պատմութիւն սուրբ առաքելոցն Քրիստոսի:

Ասէ Յիսուս. Առաքեալքն պարապ և անբան մարդիկ էին. Թուղթն շատ՝ և թանաքն յուրով՝ զոր ինչ և կամեցան, զայն գրեցին:

Էս բարկացաւ անդամալոյծն և ասաց. Զի՞նք լուսացաւ ի վերայ մեր օրս այս, որ տեսի զանհաւատ զայրս զայս հոյհոյիչ: Ի բաց գնա յինչն, մի թէ ամենակարող աջն Քրիստոսի զքեզ իբրև զիս առնէ: Էս հաւատացեալ եմ և հաւատամ ի Քրիստոս Աստուած, որ մարմնացաւ ի սուրբ կուսէն Մարիամայ: Նա որ բժշկեաց զվէրս Աղամայ չարչարանօք խաչին իւրոյ, նա ողջացնէ զիս: Նա որ զլազարոս չորեքօրեայ մեռեալն յարոյց, նոյն ինքն և յիս զթայ և տայ ինձ առողջութիւն:

Յայնժամ զթացաւ ի նա Յիսուս, և քաղցր բարբառով ասաց նմա. Արի ան զմահինս քո և զնա՛:

Էս նոյն ժամայն յարեաւ այրն ողջ անդամօք, երազաքայլ ոտիւք, յաղողական ձեռօք, պնդակազմ բազիօք, լուսապայծառ աչօք: Երթայր հաստատուն՝ և փառաւոր անէր զԱստուած և այլ ոչ ետես Յիսուս:

Տիմրի « Հայոց մատենագրութիւն ». — Բիւտտմէր « Թուղթ երկնատար ». — Զօլպմեհամ « Երգ Պուրզ վարդապետի ». — Փալմիէրի « Վրաց դարձը ». — Բժպ. Յ. Թոփչեհամ « Յակոբ Մեծբարցի »:

Ուսուցչապետն Ֆրանց Նիկողայոս Ֆիկեր հրատարակած է տետրակ մը՝ « Die armenische Literatur » վերնագրով. մասն կը կազմէ արեւելեան գրականութեանց նուիրեալ շարքի մը՝: Համառօտ պատկերացումն է ամբողջ հայ գրականութեան, սկիզբէն մինչև այսօր: Այսպիսի բաղադրական գործի մը մէջ, անձուկ ծրագրով, օտարներու համար սահմանուած, Հայ մը անշուշտ պակասներ պիտի գտնէ, բայց միանգամայն դիտողութիւններ՝ օտարի տեսակէտէ, հետեւաբար նոր գնահատումներ:

Պ. Ֆիկեր կը համարէ՝ թէ Հայերը Եւրոպայէն Ասիա գաղթած ըլլան, աւելի քաղաքակրթուած աշխարհ մը փնտռելով: Հայերէնը՝ իրանեանի մէկ ճիւղը չընդունիր. անոր անկախութիւնը կը դաւանի:

Հետաքրքրական են տեսութիւնները՝ Հայոց նոր մատենագիրներու մասին:

Աւելի ազգային նկարագիր կը գտնէ Արտվեանի, Պոռեանցի, Աղայեանի քով, քան Ռաֆֆիի, Իրեանցի, զորս Վալթէր Արթի աշակերտները կը համարի: Նազարեան, Նալբանդեան, Պատկանեան կրած են արեւմտեան ազդեցութիւնը, բայց ոչ Շահ-ազիզի չափ, որ Լորտ Պայրընի հայացումն է:

Արդի բանաստեղծներէն գնահատման արժանի կը գտնէ Յովհաննիսեան, Թու-



մանեան , Ծատուրեան , Խահակեան , Աղայեան :

Հայ գրականութիւնը , Պ . Ֆինըի համար , կովկասեանն է . Տաճկահայերէն կը ճանչնայ միայն Պէշիքթաշլեանն և Դուրեանն : Հիդիսակը՝ յոյսեր կը տածէ Հայոց գրականութեան ապագային վրայ : Պ . Ֆինը , « Վրաց մատենագրութեան » նուիրած պրակին մէջ , Վրացիները՝ Գաղղխացոց հետ կը համեմատէ , Հայերը՝ Գիբրամանացոց :

*

Անվաւեր գրութեանց մէջ՝ հետաքրքրական է նամակ մը՝ որ ինչպէս կ'աւանդէ ինքնիրեն համար , երկնքէն ընկած է Ս . Պետրոսի տաճարին վրայ և ուղղուած է Հռոմայ փահանայպետինն : « Թուղթ երկնառաք » թարգմանուած է արեւմտեան և արեւելեան բազմաթիւ լեզուներով . բայց ամենէն աւելի հայերէն թարգմանութիւնն է՝ որ հաւատարիմ կերպով հին յունարէն բնագիրը կը ներկայացնէ : Աւտորիացի հայագէտ մը , Մաքսիմիլիան Բիտտներ հրատարակած է հայ թարգմանութիւնը՝ , եւ թովպական , ասորական , արաբական և քարշունի թարգմանութեանց հետ միասին՝ :

Հորդի Պեդերսըն կ'ուսումնասիրէ Հայերէնի յոգնակի կագուրխները՝ և Յուդայական Դերանունները : Սոյն ըննութիւնը՝ լինէ կարեւոր յայտնութիւններով : Յիշենք միայն հեդիսակին կարծիքը աշխարհաբարի և Թուրքերէնի յարաբերութեանց մասին : Արդի հայերէնի շարագասութիւնը , իր ածականներուն անհոլով մնալը , կը համարուին ընդհանրապէս՝ թրքերէնի ազդեցութեամբ յտառջ եկած երեւոյթներ :

« Արդի հայերէնը ամենայնոգ կերպով գերծած ազատած է նախահնդեւրոպական համաձայնութեան անլուծելի խառնակութենէն , որ դեռ այսօրս՝ երկար հազա-

րամակներէ վերջ ալ՝ գրեթէ ամէն հընդերոպական լեզուի վրայ կը տիրէ , և վերադարձած է տրամաբանական այն պարզութեան , որուն համար մենք այլուստ՝ թրքաց և Մոնգոլներուն պէտք ենք նախանձիլ . . . զարգացման այլեւայլ հնարաւորութեանց մէջ ճիշտ այս ճամբան բռնել կարելի է որ բոլորովին անկախ եղած չըլլար դրացի ոչ հնդեւրոպական լեզուաց ազդեցութենէն . բայց այսու ամենայնիւ այս դրացիութիւնն՝ զարգացման մէջ օտար բան մը մտցուցած չէր . արդի հայերէնի համաձայնութիւնը արդիւնքն է հին հայերէնին , հին հայերէնին ալ՝ նախահնդեւրոպականին : Եւ իբր այսպէս է նաեւ միաբանութեան միւս կէտերուն մէջ , որ կը տեսնուին արդի հայերէնի ու Թուրք-Մոնգոլական համաձայնութեանց միջեւ . օրինակի համար՝ արդի հայերէնի մէջ յետագաս նախադրութեանց կիրարկութիւնն՝ արդիւնքն է հին հայերէնի մէջ տեսնուած նախագաս նախադրութեանց աղքատութեան , և արդի հայերէնի համաձայնութենէն սկզբամբ տարբեր չէ զոր օր . սա նախադասութիւնը . « Ել ինքն գարարքն հսկողքն յերկինս (Եզնիկ) » :

Բագրատ Խարսեանց կը շարունակէ իր կարեւոր և հայ պատմութեան համար անմոռանալի աշխատութիւնը . « Արարացի մատենագրեր Հայաստանի մասին » :

Կորագոյն ըննադատներ՝ զՎարդան նկատեցին կրօնքի և յունականութեան կուսակից մը , զՎասակ՝ գլուխ պարսկասէր խմբին և ճշմարիտ քաղաքագէտ : Եղիշէի ըննադատը՝ իրաւամբ դիտել կու տայ թէ գիտուններու այդ հանձարեղ գիւտը՝ սրբան քիչ կը համաձայնի պատմական հղելութեանց :

*

Յովհաննէս Երզնկացի , Պոպ կոչուած վարդապետի մէկ նոր երգն եւս կը հրա-

1. Der vom Himmel gefallene Brief Christi in seinen morgenländischen Versionen und Recensionem. Wien, 1906.

2. Հրատարակութեան և հրատարակչի մասին ընդար-

ձակ գրութիւն մը սե՛ս չամղէս Ամսորեայ . (1906, Թիւ 9, 10),

3. Անդ , էջ 297,

4. Անդ , էջ 299,

տարակուի Արշակ Չօպոնեանէն՝ « Երկուս ի մէկտեղ բերած սկզբնաւորութեամբ » :

Նոյնը Գրական քրոնիկի մը մէջ առիթ կ'ունենայ միջնադարեան բառերու և տաղաչափութեան վրայ քննութիւն մ'ընելու. իր առաջարկած մեկնութիւնը, եթէ ոչ վերջնական, զուրկ չեն շահեկանութենէ :

*

Արեղիոս Փաւլիէրի իտալացին հմտալից ուսումնասիրութիւն մը հրատարակած է, « Վրաց պաշտօնական դարձն ի քրիստոնէութիւն » : Հայ պատմչաց ասանդութիւնը համեմատուած են ուրիշ արեւելեան ազգաց տուած տեղեկութեանց հետ. այսու ոչ միայն Վրաց դարձի խնդրոյն վրայ մեծ լոյս մը կը ծագի, այլ նաեւ հայ պատմագրութեանց : Սոյն գործը ի մասնաւորի հետաքրքրական է նաեւ անոր համար որ կը խօսուի դրացի ազգի մը վրայ, որուն պատմութիւնը, լեզուն, պաշտամունքը այնքան սերտ աղերս ունեցած են հայկականին հետ :

*

Բիզանդիոսի մէջ (թիւ 3052 սեպտեմբեր 29), Բժպ. Յ. Թօփանեան կը հրատարակէ, Արմաշի Գպրեվանուց 187րորդ ձեռագրի մէջէն, Յակոբ Ա. Կլայեցի Կաթողիկոսի (1268—1287) այն գրութիւնը՝ յորում Շնորհաւուր ընդհանրականին գիտոր կը ծանուցանէ. այդ թուղթը, ինչպէս գիտել կու տայ Բժպ. Յ. Թօփանեան, հետեւեալ նոր յայտնութիւնները կը բերէ մեզ .

1. Յակոբ Կաթողիկոս, Կրայեցի կուշուած, Մեծքարցի էր :
2. Շնորհաւուր թուղթը՝ զար մ'ամբողջ անյայտ մնացած էր :
3. Շնորհաւուրն յետոյ նա ուրիւրորդ Կաթողիկոսն էր, ոչ վեցերորդ ինչպէս նշանակած է Պոյոյ Հիւանդանցի ընդարձակ Օրացոյցը :

Բժպ. Յ. Թօփանեան այս թուղթը՝ ցարդ բանասիրութեան անծանօթ մնացած կը կարծէ . և Բեղիւնարականին դար մը մոռցուած մնալը կը շեշտէ, ուղիղ ճամբու բերելու համար այն քննադատները՝ որ կ'ուրանան ինչ որ չէ յիշատակուած :

Բեղիւնարական, Բեղիւնարական անյայտ մնալն և Յակոբ Ա. Կաթողիկոսին շնորհիւ հայ ժողովրդեան մէջ տարածուիլն՝ արդէն ծանօթ էր Չամչեանի ժամանակ. « Սա (Յակոբ Ա. Կլայեցի) ի նստիլ իւրում կաթողիկոս՝ զմտաւ ամեալ զպարտս իւրոյ պաշտաման, կամեցաւ հանրական թուղթ գրել առ ամենայն ազգս Հայոց ըստ իւրաքանչիւր կարգի և հասակի ի զգաստութիւն և յուզութիւն հասարակաց : Այլ գտեալ զնոզիցի քրիստոնարական բողոք որոյն Եկրսիսի Շնորհաւուր, առաւել մեծ համարելով զայն՝ քան զոր խորհէրն ինքնին գրել, ընդօրինակեալ զնոյն առաքեաց յայլ և այլ տեղիս » : (Չամչեան, հատոր Գ, էջ 268) :

Յակոբ Կաթողիկոս Մեծքարցի չէր կըրնար ըլլալ ձեռնարկ, որովհետեւ Մեծքար վանք մ'էր Կիլիկիոյ մէջ, (Չամչեան, Գ, էջ 140, 261, 310, 341) . իր երկար բնակութեամբը՝ այդպէս կուշուած կ'երեւի : Միևնոյն պատճառաւ՝ Կրայեցի ալ կուշուած է, ուստի Պ. Թօփանեան իրաւունք չունի պահանջելու որ կաթողիկոսաց ապագայ ցանկին մէջ՝ Յակոբ Ա. Մեծքարցի կուշուի, փոխանակ Կրայեցոյ :

Գարձեալ այս ճշմարտութիւնը՝ թէ Յակոբ Ա. ուրիւրորդ կաթողիկոսն է յետ Շնորհաւուր, հանրածանօթ է բոլոր պատմչաց և բացատրութիւն կազմողը՝ Բեղարձակ Օրացոյցն է որ չէ նշանակած Անտիոս Գ, որ 1203ին ինքզինք անկախ կաթողիկոս հրատարակեց ի Սեբաստիա, և Գաւիթ Գ, զոր նոյն տարւոյն՝ Լեւոն Թ. Կաթողիկոս յայտարարեց, փոխանակ Յովնանեանի որ խրոխտարար կը վարուէր իր հետ :


Այս թերութիւնները սակայն կ'անհետանան՝ երբ նկատենք միջոցներու պակասութիւնը՝ յորում կը գտնուի Պօլսոյ մէջ բանասիրութեամբ զբաղող մը, Յակոբ

1. Ամսիտ, 1906, թիւ 6-7.
2. La conversione ufficiale degl'Iberi al cristianesimo.

Ա. Կլայեցոյ թղթին հրատարակութիւնը սկզբնաւորութիւնն է արդիւնաւոր ձեռնարկի մը. Բժայ. Յ. Թօփճեան մտադիր է ի լոյս ընծայել ուրիշ եկեղեցական մասնագրական կարեւոր վաւերագրեր:

Եւրոպայի մէջ քանի՞ օրաթերթեր կան՝ որ զբաղին ձեռագրաց մէջ թաղուած գրութիւնները հրատարակելով և ուսումնասիրելով. արժանի է արձանագրուելու այս երեւոյթը, որ այնքան ուրախալի է, և այնքան պատուաբեր հայ լրագրութեան:

Խ.



ՅԱՒԵԼՈՒԱԾ ՄԸ

Հարցմունք Աղլյան վէպի քննութեան մէջ Բագմավեպ, (1906 թիւ 7) գրած էի (էջ 346) թէ Եփեսոսի եօթն Մանկանց պատմութիւնը կը ճանչնայ նաեւ թէ՛վէտաւորութիւնը, զոր եօրե քնացողներ կը կոչէ: Հ. Ալիշան, Սիսուանի մէջ, (էջ 69) անդրազոյն տեղեկութիւններ կու տայ այս եօթն քնացողներուն վրայ, որոնցմէ կը տեսնուի թէ ըրիստոնէիցմէ անցած է Արարացուց այս աւանդավէպը:

« Ի կողս կճախան ըարաբլոյ միոյ, յամէ գետոյն, իբր երեք ժամուք կամ տասն մղոնաւ հեռի ի քաղաքէն (Տարսոնի), է ըարայր մի ստորերկրեայ քառակուսի կամարածեւ ի վերոյ, ուխտատեղի մասմէտականաց, յոր և իջեաւնին սանդղոցը, համբաւելով տեղի ննջման եօթանց ոմանց, հանգոյն ըրիստոնէից աւանդութեան զեօթն մանկանց Եփեսոսի, և մի ի մեծազոյն կամ սրբազոյն ուխտից համարի առ նոսա. ուր և բազում զենմունս զառանց առնեն, ու տելով և բաշխելով աղքատաց: Աւանդի ի կուրանի՝ երկարամեայ ննջումս սոցին յանարեւ ըարայրին, յորոյ մուտս տարածեալ պահապան կայր շուն և հալածէր զմերձեցեալսն. յաւելուն մեկնիչք նոցին՝ եթէ ոմանք երիս, այլք հինգ և ոմանք եօթն ասնն զենջողսն, զատ ի շանէն, այլ

ստոյգն սակաւուց յոյժ գիտելի է, և թէ չէ պարտ վասն այնր հարցանել զըրիստոնեայս: Չարդիս զլեառնն կոչեն ճեպկէ-էր-քեհի կամ Ասպ-ի-էր-քեհի (որ Թարգմանի բնակիչք ըարայրի, զորմէ երկար ճառէ կուրանն ի սուրբն ժիւ). և առ երկ կառուցեալ է մզկիթ մի փոքրիկ ծախուք մօր թագաւորացն Ապտուլ Մէճիտի և Ապպիւ Ազիզի, և տնկունք զաղարք ուխտաւորաց և ուղեւորաց: Աւանդն ոմանք յայլազգեացն՝ Կոթանց կամ չորից հսկայից ի Լամբրունէ իջեալ երբեմն վասն հարկս պահանջելոյ ի քաղաքացեաց Տարսոնի, և նախ մտեալ ի ըարայրս յայս՝ յուտել և յարբեալ, և ի ըուն մտանելով թմբեալ մեալ զամս 150 կամ 200, և ի զարթնուն՝ տեսանել մեծամեծ փոփոխութիւնս հանդիպեալ յայն միջոց ժամանակի, և հրամանաւ այն ժամու տիրող թագաւորին՝ (որ ջնջեալ էր զցեղ հսկայիցն), ի նմին այրի զաղարիկ նոցա մինչև ցմահ իւրեանց, զարմանելով ոտնկոց որ կարգեցան նոցա, հօտ մի խաշանց. և փորել իւրեանց զերեզմանս ընդ գետնաւ »:

Այս կտորին մէջ երկու կէտ կը հաստատեն թէ Եփեսոսի եօթն մանկանց պատմութեանէն ծագումն առած է արարական եօթն քնացողաց աւանդավէպը. առաջինը որ կուրանի մէջ կը յիշուի. այս հանգամանքը կը ցուցնէ թէ Արարացուց ըով ալ հնուց ի վեր մտած է այս աւանդութիւնը. երկրորդը որ նոյն կուրանը կ'արգիլէ որ չհարցնեն ըրիստոնէից քնացողներուն ստոյգ թիւը. այս կը ցուցնէ որ կուրանը գիտէ թէ ըրիստոնեայք ալ ունին նոյն աւանդութիւնը, որուն վրայ կրնան ալ աւելի ստոյգ տեղեկութիւններ տալ: Արդ զեռ աւելի որոշ կը տեսնուի որ Հարցմունք Աղլյան վէպին մէջ յիշուած եօրե մանկունքը արգելք մը չեն գրուածքին արարացի հեղինակ մը ունենալուն և Հալարումէկ գիշերներու շարքին վերաբերելուն:

Հ. Ն. ԱՆՏՐԻՍՅԱՆ